



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



23 JUN 2009

# ՀՈՒՍԱԴՐԵ

ԲԵՐԵՐԵՐՈՒԹ

6

# ԱԿՁԲՈՒԽՆՔ ՏԵՏԵՍԱՍՈՒԹՅԵԱՆ

ԳՐԱԱԼ

## ՄԱՆՈՒԿ Յ. ԳՈԶՈՒՆԵԱՆ

معارف نظارت جیلیستک ف ۱۹ ذی القعده سنه ۲۲۱ و ف ۲۴ کانوون ثانی  
سنه ۲۱۹ تاریخلو ۲۳۸ نوصولی رخصت نامه سبل طبع او نمایش دارد.



Ա. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ԱՍԱՑՈՒՐԵԱՆ

Պապը Ալի Ճատականի թիւ 52

194

4-78

ԺԱՎԱՐԱՐԱ

ԽՍՀՄ Հ Պ

ՏՈՒՍԱԿԱՋՎ

ԲԵԹԼԵՀԵԿՄԻ

Բ.

ԱԿԶԲՈՒՆՔ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ

64004-67

ԳԼՈՒԽ Ա.

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Մեր նախընթաց «Սկզբունք ծչմարտութեան» գործը՝  
ինչպէս ըսած էինք՝ երեքեայ ամրողին մը Ա. մասն էր,  
եւ խոստացեր էինք միւսներն ալ հրատարակել։ Զարթիս  
ներկայ գործը «Սկզբունք տնտեսութեան» ը հրատարակելց  
յետեւ, մտադիր ենք ջանալ երրորդ մասը «Սկզբունք կեն-  
սագիտութեան»ը եւս ի յայտ բերել։

Լուսաւորն թեթև հէմի անունը արտայայտութիւն մ'է  
թէ, մեր դերն պարզօրէն՝ դաւանած կրօնքնուս պաշտե-  
լութեանց բանաձեւին մէջ մթերուած գիտութիւններն, ժա-  
մանակիս լեզուով ցոյց տալու փորձ մ'է, կարող հոգիս-  
ներու հրաւէր մը ընելու համար, որպէս զի մամուլին ար-  
դի հոյափառ խցանքին պահուն, կրօնքը՝ դարուս տիրող  
լեզուին թարգմանելու գործին ալ տեղ մը չնորհուի։



Գ Լ Ո Ւ Բ.

Ն Ա Խ Ա Խ Ա Հ Մ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ

Զգողական տիեզերավայր զօրութեան կը յաջորդէ  
զգայական զօրութիւնը եւ զգայականին կը յաջորդէ բաղ-  
դատական բանավարութիւնը, եւ սոյն բանաւոր զօրութեան  
կը յաջորդէ գիտական արամաբանութիւնը որ միայնն է ի-  
րականութիւնը անվատիր վկայողը:

Մեր զգայականաց վրայ ի զարթ եկած բաղդատական  
բանավարութիւնը բանաւոր ապացոյցներով կը վկայէ որ  
ամէն ինչ որ է եւ ինչ որ տեղի կ'ունենայ, արդէն ան-  
սկզբնաբար սահմանուած անփոփոխ օրէնքի մը կանոնի մը  
համաձայն կըլլայ, հետեւաբար ինչ բան որ կ'ըլլայ. եւ պիտի  
ըլլայ, արդէն բազմիցս միեւնոյն կերպով եղած ու եղած են,  
եւ պիտի ըլլան ու պիտ ըլլան: Արդ ի դէպ է ասել որ նա-  
խասահմանութիւնը տիեզերացինութեան, այսինքն արար-  
չագործութեան անյեղի օրինագիրքն է, ուր ամենայնն ուր-  
ուագծուած են:

Երբ մեր կենաց տնտեսութիւնը սոյն սահմանադրու-  
թենէն կը քաղուի եւ երբ սոյն ընդօրինակութիւն մեքե-  
նական ճշութեամբ (յայնութեամբ) տեղի կ'ունենայ:  
կրնայ ոք աներկմիտ յանձնուիլ այնո՞ւ, եւ քաջ համոզուիլ  
թէ իւր կեցութեան կարի նպաստաւոր կարի բարեբաստիկ  
օրէնքին տյն միայն է, եւ որոց մասին՝ անսկզբնաբար բանա-  
հանութեան ծագում առողջ թևնն Աստուած կրնայ հաստա-  
տապէս ասել և Ամէն ասեմ ձեզ, մինչեւ անցցեն երկինք եւ  
երկիր, յովտ մի որ նշանախեց մի է, ոչ անցցէ յօրինացն  
եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի ։

Նախասահմանութիւնը՝ բանականութեան հոգւոյ մաս  
ուունք մը ժառանգող էակին հանդէալ մի այնպիսի յայտարար  
հաջորդիչ է, յորմէ կրնայ ոք բազմադիմի վկայութիւննե-  
րով իւր բանաւոր հարցմանց պատասխաններն ընդունիլ ։



64004.67

Գ Լ Ո Ւ Բ.

Ն Ա Խ Ա Խ Ա Հ Մ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ

Տրամաբանութեան արդի թերի կատարելութեամբն  
անդամ, մարդ՝ իւր անձնական զնութիւններով իսկ կրնայ  
քաջ հասու լինիլ թէ, արդեօք իւր նախածագէն ի վեր ի՞նչ  
այլազան պատմութիւններ ետին թողած, ժամանակի ի՞նչ  
երկար շրջաններ բոլորած, եւ ի՞նչ ահեղազոյն փոթորիկ-  
ներու դիմագրաւած ունի, մինչեւ որ արդի կատարելու-  
թեան հասած է, եւ դեռ արդեօք ի՞նչ գերահաջ հանու-  
գերձեալներու ունի ժամանել, իւր նախասահմաններ մե-  
ծութեան՝ իւր ծայրագոյն կատարելութեան հասնելու հա-  
մար: Հակատրամանական է արարչագործական այս յազ-  
թանակներ դիմուածայ արդիւնք համարել: Եթէ արարածոց  
ընակչութեան յատկացեալ անհամար երկրագնդեր, տիե-  
զերածաւալ մի մշտակինդան ծառի պտուղներն համարենք,  
բանացի չէ նորա ծիլն ու ծաղկին եւ պարբերաբար հասուն-  
նալն դիմուածի գործ համարել, եթէ ըլլայ անդամ որ  
նոցամէն ումանք խամրելով թօթափին եւ իւրեանց նա-  
խասահմաննեալ հասունութեան չը ժամանեն: Արդ դժուար  
չէ զմեզ շրջապատող բիւրաւոր վկայութիւններով քաջ  
համոզուիլ թէ, տիեզերաց կենդանութիւնը՝ իւր անողոքելի  
կարգերով ու կանոններով վառ պահով մշտնշենական  
նախասահմանութիւնը՝ անդէն իսկ եւ իսկ իւր ծագման,  
նպատակաւոր եւ բարեբաստիկ զօրութեան մը, նախասահմա-  
նութեան հպատակած ունի:

Նախասահմանութիւն եւ նախախնամութիւն՝ երկու ու-  
րարչագործ զօրութիւններ են որ յանձին միոյ միւյնոյ  
արարչին անսկզբնաբար կը վարեն տիեզերաց ճակատա-  
գիրն ի բարօրութիւն:

Գ Լ Ո Ւ Խ Դ .

ՑԱՅՏՆ ՈՒ ԹՒԻՆ

Ամենայն արարածք որ ի կեանս կը կոչուին, Սրարչին  
հետ յարաբերական լեզու մը ունին, որով կը քաղեն տըն-  
տեսագիտական այն ճշմարտութիւններն, որք անհրաժեշտ  
են առ ի կեցութիւն, եւ արդէն իսկ յառաջ քան զյափտո-  
եանս իւրեանց համար նախասահմտնեալ: Այլով բանիւ  
ասելով ամենայն արարածք կատարելութեան անսահման  
աստիճանին փոյ տարածուած լինելով, իւրեանց գանուած  
վիճակին համաձայն նախասահմանութեան օրէնքներուն հետ  
հաղորդակից են: Են՝ որք մեքենական զօրութեամբ կը  
վարին, ինչպէս՝ քար, հող, լեռ, ձոր երկրագունդ եւն: Են՝  
որք սոյն մեքենազօր ձգող զօրութեան կատարելագործուե-  
լովն, զգայական բնազդեցիկ զօրութեան մը կը փոխարկուին,  
եւ նախասահմանութեան օրէնքներն առաւել եւս նրբու-  
թեամբ արտայայտելով ի կիր կ'առնուն զայնս առ ի կեցու-  
թիւն, ինչպէս կենսաւորք եւ կենդանածինք, եւ են՝ որք ըզ-  
գացողական զօրութեան առաւել եւս կատարելագործուելովն  
ձնունդ կուտան մի այնպիսի նրբազդեցիկ զօրութեան, որով  
նախասահմանութեան օրէնքներն յայտնապէս կը վկայուին:  
Իմացականութիւնն է սոյն կատարելագործեալ զօրութիւնը,  
որ վկայեալ իրածնունդ գաղափարաց բազդուասութեամբն  
ձնունդ կուտայ բանականութեան, որուն սրբազնն (այսինքն  
անպատիր, զուտ իրածնունդ) աւազանին մէջ տրամարա-  
նութեան հոգին ծնունդ կ'առնու: Այս հոգին է որ հա-  
զորդականութեան գերազայն դերն կը կատարէ ընդ մէջ  
Սրարչին եւ մարդոյն, որ հանգոյն մի բառբառուն լեզուի,  
նախասահմանութեան օրէնքներուն ունկնդիր լինելով իւր  
կենսական տնտեսագիտութիւնը կը սահմանազրէ:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

ՑՆՑԵ ՍԱԳԻ ՏՈՒԻ ԹԻՒՆ

Տիեզերական բովանդակ արարչութիւնը՝ արհեստագի-  
տական հնարջութեան ցանկի մը ուրուագծովն տեղի կ'ու-  
նենան: Զի ամէն մոտացածին գաղափարներ տիպեր եւ  
պատկերներ հնար չունին իրականանալ կեանք եւ մարմին  
զգենուլ: Նախասահմանութիւնը արդէն իսկ որոշած լմացու-  
ցած է այն ամէն արարածներն, որք կարելիութիւն ունին  
իրականանալ, եւ այն ամէն արարածներն, որք հնար չու-  
նին երեւակայութեան սահմանէն դուրս ելլալ կեանք եւ  
հոգի զգենուլ:

Բանական հոգին երբ կուգայ՝ կատարելութեան մէջ  
յառաջացող բնազդական կենաց տնտեսագիտական զէկը  
ստանձնել, արարչագործական փոփոխութիւն մըն է որ  
տեղի կունենայ: Կեանքը՝ նոր իմն պայմաններու ենթար-  
կուելով, յայտնութեան մեթոսով քաղուած տնտեսա-  
գիտական ճշմարտութիւններով զիտական սկզբունքները  
կը սահմանէ եւ զայնս կը զնէ ի հազորդութիւն իւր հա-  
նուրին, որով անհատը եւ հանուրը ներդաշն յառաջացմանից  
ընդարձակ ճանապարհ կը բանան հնարջութեան անհուն  
ասպարէզին մէջ, ճանապարհ որ երկնից բարձրերն կ'առաջ-  
նորդէ: (անմահութեան կատարներն յանգելով):

Բնազդը մինչ ցայն պահու կը վարէ կեանքը, երբ նա  
դեռ բանավարութեան որդեգիր լինելու կատարելութեան  
չէ հասած, այլ երբ այս մեծ կոչման աստիճանին կը բարձ-  
րանայ, յայնժամ բնազդը հեռի է կենաց վարչապետը լի-  
նելով, որ ունի բանին տեղի տալ եւ նորա օժանդակը միայն  
միալ մինչ ցայրագոյն կատերելութիւն, առ որ ունի կեանքը՝  
հասանիլ ի հանդերձելում՝ չնորհիւ անհուն հնարջութեան  
մը, ուրուագծուած բանաւոր անտեսութեամբ:

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Կ Ե Ա Ն Ք

Կեանք՝ ահա համայնը, ահա բովանդակը, ահա տիեզերքը իւր լրութեամբը։ Կարելի չէ երեւակայել շամանդաղ մը իսկ, որ ի դէմ կենաց տեղի ունեցած ըրլայ։ Անդրքան զկեանս բացարձակ անէութիւն իսմ մահ է. եւ մահը բացարձակօրէն վարեալ է լիսկէնդան եւ մշտակենդան տիեզերքէն։ Կեանքը անսկիզմն է, եւ ծագեալ ի միոջի համայնալատճառ կեանքէ, եւ որ անվախճան իսկ է, եւ ունի յաւիտեանս յաւիտենից տիեզերքը վառ եւ կենդանի պահել։ Կեանքը երկու կերպ է պատճառալ եւ պատճառեալ կամ արարիչ եւ արարած։ Առաջինը անփափոխ եւ նոյնամաց է, եւ վերջինը թէ անցաւոր եւ փոփոխական է եւ թէ անանց։ Կեանքը շարժը կամ շարժումն է եւ մահը անշարժութիւն է որ տեղի չունի եւ ամենայն ինչ շարժութեան թեւովն թափէ առած կընթանան ու կ'ընթանան։

—————  
Գ Լ Ո Ւ Խ Ե .

ԿԵՆԱԾ ԽԱՐԻՍԽԵԼ ԿԱՄ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԵԼ

Կեանքը որ էութեան մը դէմքը, գոյութեան մը վկան, եւ իրականութեան մը ներկայացողոցին է, միայն եւ միայն ԵՐԵԲ անհրաժեշտ սպայմանաց վրայ խարսխուած ի գոյ է։ Անհնարին է որ կենաց խարիսխն մէկ կամ երկու կամ չորս եւ կամ աւելի լինին։ Վասնդի աներեւակայելի է էութիւն մը գոյութիւն մը՝ ըլլայ բացարձակ մէծը, ըլլայ բացարձակ փոքրը, ըլլայ զուտ իմացականը, ըլլայ զուտ հողայինը, որ չունենայ կազմիչ տարերք մը՝ կերպարանիչ ուրուազիծ

մը եւ արդիւնաւորեալ զօրութիւն մը։ Դաշնակ մը ունի իւր տարերքը, իւր հնարեալ ճարտարագործեալ կազմակերպութիւնը եւ իւր արդիւնաքաղեալ ձայնը։

Մարդը ունի իւր հոգեւոր եւ մարմնաւոր տարերքը, իւր հիանալի կազմակերպութիւնը, եւ իւր սքանչելի ինքնագիտութիւնը։ Ահա կենաց էութեան սահմանն՝ տարերք կազմութիւն եւ կենդանութիւն։ Հնար չունինք ըմբանել որ համայնապատճառ եւ բացարձակ կեանքը չունենայ իւր առմենակալ տարերքը, իւր արարչագործող բանաւորութիւնը, եւ իւր կեանք եւ կենդանութիւն տուող զօրութիւնը, եւ րորդութիւն մը ում լին տիեզերքը ունի անդադար պատել առ ի կեցութիւն։



Գ Լ Ո Ւ Խ Ը .

ԿԵՆԱԾ ՏԵԽԱԿԱՆՈՒԹԻՒՆԵԼ

Ժամանակը իւր յաւիտենական անսահմանութեամբը՝ յաւէտ անսասցելի է, երկ կեանքի չափովն ըլ չափուիր։ Անսկիզմն եւ անվախճան Սրարիչը միայն է որ ժամանակի անսահմանութիւնը ի չափ բերել կը զօրէ, եւ արարածք միշտ ընդ չափու ժամանակի սահմանաւորեալ են։

Տիրող բացարձակ կեանքը ոչ սկիզբ ունի եւ ոչ վերջ, այլ յաւիտենական է, իսկ արարեալ սահմանաւոր կեանքեր երկու կերպ են, են որք թէ սկիզբ ունին եւ թէ վախճան եւ անցաւորք են, եւ են որք թէ եւ սկիզբ ունին, սակայն բանաւոր տնտեսութեան անծայրածիր հնարիւքն մահու յաւէտ յաղթերով անվախճան են։



Գ Լ Ո Ւ Խ Թ.

ԿԵՆԱՅ ՆՊԱՏԱԿԸ

Ինչ տեսակէտով ուր դիտուի, կարելի չէ կենաց մի որոշ նպատակ վերընծայել, բայց եթէ Սրարչին անհուն փառքը ի յայտ բերել: Բօվանդակ ափեղերք փառաց հանդիսարան մ'է, որուն ճաճանչներն ի դէմս կենաց անհուն ազգի երանգներով կը ճառագայթեն յամենայնի մեծափառ սքանչելիքներ՝ անըմրունելի մեծութիւններ՝ անմատոյց փոքրկութիւններ սփուելով: Այս ամինն իրենց յատուկ արտայայտիչ լեզուներն ունին, որով միոյ միայնոյ անայլայլ արարչին գօվութեան երգը կը յօրինեն ի լուր ամենեցուն: Սրարիչը յանձին այն արարածոց կարտափայլի այնու հանդիսութեամբ եւս, որք բանականութեան պարգեւօք՝ թԱՆՆ Աստուծոյ մենաշնորհն է, եւ որ ունի պարգեւել խնդրողին, ժառանգելով կը մասնակցին երկնային անկաշենաց բայց փառացն փառք որ անսպառօրէն կը ճառագայթէ ի կենաց բացարձակէն ու միայն է:



Գ Լ Ո Ւ Խ Ժ.

ԿԵՆԱՅ ՈՒՂՂԻՆ ԿԱՄ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Սրարիչը այնու ամենակալ է, որ արարածոց բովանդակ կեանքերն անխտիր՝ առինքն ձգած ունի: Ամենայն արածք անհուն ազգի այլազան ուղղութեամբ անողոքելի ուղղիով մը ինա դիմելով ևն անդադար: Այս սւզզին ժառանգութեան է, որուն՝ արարածք անսպառութեամբ սկզբանէ նախասահմանուած են դիմել:

Փառանգականութիւնը կարի մեքենարար կը հպատակի այն գործեան, ինչ զօրութեամբ որ ի ճանապարհ մզուած է թէ ի յարատեւութիւն եւ թէ ի կորուստ:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա.

ԿԵՆԱՅԱՄՈՒԴ ԶՈՐՈՒԹԻՒՆ

Կեանքը ժառանգականութեան որ եւ է կերպ չլթային նախապատճառ զօրութեամբ մը միայն կենթարկուի: Սոյն մդիչ զօրութիւնը թէ բանաւոր նպատակաւ լինի եւ թէ դիմուածոյ. արդիւնքը նոյն կը մնայ, եւ կեանքը ինչ որակ նախասահմանութեան որ մզուի, յարատեւութեամբ ի նոյն ուղղի կը նթանոյ թէ ի մշտնջենակեցութիւն եւ թէ ի կորուստ: Կարելի չէ մարդոյ մը կամ այլաւու կեանքի մը, իւր տեսակէն տարբեր արարածներ երկնել, կամ ախտածնի մը անազարտ մէկը արտաղրել:

—————

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ.

ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՅԼԱՑԼՈՒՄԸ

Արարածոց մէջ ըս կայ որ եւ է ազգի կետնք որ ժառանգականութեան գողող զօրութեանէն զերծ լինի: Այլ սակայն նախախնամ արարիչը իւր հնարջութեան ցանկին մէջ նախասահմանած ունի այնպիսի ընդդիմոդիր զօրութիւններ, որով բանաւոր արարած մը կը զօրէ յարատեւ սրբազնութեամբ ըստ կամի չեզոքիլ, եւ փրկարար տնտեսագործութեամբ մը, չեղ ընթացք մը վերուգլ' եւ զերծ մնալ ի կորստեն: Այս վերագցում բարեցրջմտն օրինօք մեքենարար տեղի կ'ունենայ բնադրին տիբապետութեանը մէջ, եւ բանաւոր տնտեսութեամբ տեղի կ'ունենայ բանական որդեգրութեամբ ուխտեամբ ուխտեալ արարածոց մէջ:



Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ.

ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԶԱՐԻՔԸ Ի ՄԱՐԴ.

Հաստ արարչագործական օրինաց՝ զգայականութեան կատարէն բանականութեան սահմանին մուտ գտնող մարդ՝ կութիւն, բազմից վրիպեցաւ ուղղափսռ նախասահմանաւկան շաւիղի մը հետեւելք, այլ թէ յաշանութեան րնատուր լցառվ, բանավարութեան առաջնորդութեամբ, ի դէպ եղաւ որ բարեցրջման տիեզերակեցոյց օրինաց հետ ծանօթութիւն յայտնուեցաւ, օրէնքներ աւանդուեցաւ, ուխտեր կազմուելով բանացի եւ փրկարար անտեսութիւններ սահմանուեցաւ այնպիսի կատարելութեամբ որ երկինք իսկ միջամտեց եւ հիմնեց փրկութեան շատիղը՝ մարդոյն, իւր կորստական մանապարհէն ազատելով իւր մեծ մեծ նախասահմանութիւնը հանդերձելու համար: Այսօր յայտնուած այնպիսի տընտեսագիտաւթիւններ ունինք, որ մարդոյ կամայական ուղղութենէն կախեալ է՝ կամ վերուզմամբ իւր հիմասդանք մեծութիւնը ժառանգել եւ կամ զգայական ստորոտեայ բնագդէն ձգուելով ու ձգուելով լքանել բանը եւ յարատեալի կորուստ:



Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ.

Մ Ե Ղ Բ

Մեղքը գիտական անուն մ'է, որ կը նշանակէ ըստ նեղայն կամ վկաս, կամ աւերասմ, կամ նուազում, կամ թօսմ, կամ մթում, կամ գոսացում, կամ կեղեքում, կամ սպառում եւն. եւն. եւ որ տեղի կ'ունենաց որ եւէ կերպ հազորդութեամբ: Մեղանչումնէ այն արարքը որ կենաց վնասելու հանգամանքը ունի: Մեղքը բարոյական կամ նկարագրական կազմակերպութեանց մէջ այն դերն ունի, ինչ

որ ունի ախտածին մանրէ մը կամ միջրոպ մը մարմնաւոք կազմութեանց մէջ: Մեղաց ներգործութիւններն ի սկզբան կրնան բոլորովին անվկաս նկատուիլ, այլ սակայն սույց վիճակագրութիւնք քաջ կը վկայեն թէ ժառանգականութեան համայնաձիգ օրինք՝ աննշմար արարքէ մը իսկ, առ վրութեանց եւայն հազորդականութեամբ, անհամեմատ ընդարձակութիւններ կրնան ստանալու եւ կենաց մէջ մահացու աւերածութիւններ պատճառել: Մեղաց պատճառներն կրնան կամ պարզ կամ բազագրեալ լինել: Պարզ պատճառը ուղղակի ներգործողն է, իսկ բազագրեալը՝ միջոցի մը կամ միջնորդ ներգործողի մը թելաղրութեամբն ներգործողն է: Տնտեսագիտութեան գիմասոր նպատակն է նախ աւանդել մարդոյն մեղաց պատճառներէն հեռանալու կղզիանալու կանոններն եւ հրահանգներն, երկրորդ մեղաց ժառանգականութեան կենացրաւ շլթային ենթարկուղներն ըստ աստիճանի փրկել, չեղոքել, դարմանել եւ վերստին ուղիղ ճամբուն առաջնորդել:



Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ.

Մ Ե Ղ Ա Ն Գ Ն Ե Ր Ն

Մեղքը երկու նշաւակ ունի, մին ենթարկող միւսն ենաթակիր, մին պատճառող միւսն կրող, մին թելաղրոգ եւ միւսն վնասուող: Մեղաց գործողութիւններն երկու կերպ կըլլայ, խորհրդաւոր եւ դործնական: Մեղաց ենթակրութիւններն երկու կերպ կ'ըլլայ, բանաւոր կամ դիտմամբ մեքենաբար կամ ակամայ:

Մեղքը բաղմագլխեան ճիւաղ մ'է որ կենաց գոյացման կամ արարչագործման հանդէպ անողոք թշնամի կը կանգնի: Մեղքը վնասու տեսակէտով միշտ միեւնոյն եղանակով տեղի կ'ունենայ, տարրալուծելով կամ կազմալուծելով կենաց տարերքներն եւ իրեանց չարացասութեանցմէն խախտե-

Ըով, խափանելով, փճացնելով կը թիւրէ արարչութեան մը նստատակը կ'ազաւաղէ շինութեան մը ուրուագիծը։ Թէեւ մարդկանց արդի կատարելութեանց անմատչելի արարքներ են որ մեղաց աւերիչ ներգործութիւններն ի ներքս մեր տեղի կ'ունենան, այլ թէ այս անմատչելիութեան հանգաւ մանքը՝ այս անհասովութեան վիճակը երբէք չեն կարող բանաւոր արարածոց պատասխանատուութեան կերպը չըքմեղել, երբ շուրջներնիս վիճակագրական նկատողութեամբ բազմալիսի աւերածութիւնը սույգ վկայութիւններով կը հաստատուին:

—————

Գ Լ Ո Ւ Խ Փ Զ.

Մ Ե Ղ Ա Յ Տ Ո Յ Ժ Բ Բ

Սրդարեւ համբ բնութեան սահմանին մէջ, մեղաց աւերմունքը բնական պատահարի մը երեւայթը միայն ունի, սակայն երբ պատճառովը ինքնագիտաց մէկն է, տեղի ու նեցած պատասխանատուութեան մը պարտաւորութիւնը անխուսաբեկի է, եւ արարչագործութեանց կռուանը եղող պարտուց եւ իրաւանց նախասահմանողն ԲԱՆՆ Աստուած, սահմանած ունի այնպիսի տոյֆ մը, որ մէն մի նուագ մեղանչումի ելքին կցորդուած է։ Այս տոյժի սկզբունքն է բառնալ իմիջյ մեղաց բանաւոր պատճառուղիներն, եւ մաքրել արարածներն այն արգելքներէն որք սպառնալիքներ են գոյութեանց։ Եթէ տոյժի անխուսաբեկի դատաստան չէր սահմանուած՝ հնար չունէր արդ հասնիլ արդի կատարելութեան իսկ, որ իւր հանդերձեալ մէծութեան նկատմամբ չատ աննշան է դեռ։

—————

Գ Լ Ո Ւ Խ Փ է.

Մ Ր Յ Ո Ւ Խ Թ Ի Խ Ն

Սրբութիւնն է մեղաց աւերմունքէ ղերծ մետրւ անտըր խեղծ վիճակ մը։ Կամ թէ սրբութիւնը առողջ վիճակ մը ունենալին է եւ ինչնոր մեղանչումը հիւանդանալ մ'է։ Սրբութիւնը կազմագիտական այնպիսի վիճակ մը է որ, թէ ի մարմին եւ թէ ի հոգի՝ մարդ կը ներկայացնէ կարողութեան այն աստիճանը, հզօրութեան այն կորովը, ուր արդի մարդկութիւն հասած ունի։ Մարդ առողջութեան այս վիճակէն յայնժամ կը զրկուի, եւ սրբութեան պատմուճանէն յայնժամ կը մերկանայ, երբ մեղաց տոյժերովն հիւանդութիւն կը կրէ, այնու չափու որով մեղան։ Սուրբը այն է որ իւր անտիական բնազդին ձայնին եւ խզին պատգամին պարագաց համարումով մը հետևելով արարչագործութեան սահմանած չաւղէն չը խստորիր։

—————

Գ Լ Ո Ւ Խ Փ Յ.

Ա Ր Դ Ա Ռ Ո Ւ Խ Թ Ի Խ Ն

Բովանդակ տիեզերացինութեան խարիսխն է արդարութիւնը։ Արդարութիւնը բառ մ'է որ արամարտչութիւն կը նշանակէ, երբ արարածոց մէջ բանաւորի եւ անբանի համրի եւ զգայականի բաժանում չը մտածուիր։ Բանական արարածք սակայն արդարութեան իմաստով միայն կը մրցունեն արարչագործելի կամ կենագործելի տարերց ըստ նախասահմանական հաւասարակուութեան բաշխուիլն։ Սրբութիւնը այն աստիճանի անողոք տրամաբաշխութեասք տեղի կ'ունենայ՝ որ որ եւ է ազգի տարերքի մը՝ կենաց կազմութեան մէջ զետեղուելու պահուն եթէ չեղում կրէ, եւ անողոքարար նախասահմանեալ օրէնքին չը համակերպի,

Հետեւութիւնը կ'ըլլայ այլսյսւթիւն կենաց կաղմութեալ  
վրայ՝ խորդ քան զնամոսահմանեալ:

Սրբութիւնը չէ այլ ինչ, այլ կենսական տարերց տրա-  
մաբաշխութեամբ հայթայթուին, զետեղուին ի շինութիւն  
կենաց:



Գ Լ Ո Ւ Խ Ժ Թ.

### Ա Ճ Ե Լ Ո Ւ Խ Թ Ի Ւ Ն Կ Ե Ն Ա Յ

Կեանքը երբ մեզաց բռնադատովը խոսոր շաւիդի մը  
չենթարկուիր, համայնավար նախախնամութեան մը ճգո-  
ղութեամբն դէպ ի կատարելութիւն տճելու եւ զարգանալու  
պատեհութիւններովն օժտուած ունի: Անին յառաջդիմել  
եւ զարգանալ է: Ամէն ապրող կեանք չի ածիր: Են՝ որք  
մեան այնպէս որպէս որ են: Են՝ որք երթալով կը նուազին  
եւ ունին սպառիլ մինչեւ ի կորուստ, սակայն նախաստի-  
մանեալ կեանքը այն է որ իւր ծադէն մինչեւ ց'կատարն  
աճելով եւ զարգանալով կը ժամանէ եւ կը պտղաբերէ այն  
մեծութիւնը, որ բանաւոր ծառոյն անհրաժեշտ պառողն  
է: տիեղերական ամենահնարջութեան անդաստանին մէջ:



Գ Լ Ո Ւ Խ Ի Ր.

### Ս Ն Ո Ւ Ն Դ Կ Ե Ն Ա Յ

Կեանքը տարբական սննդեամբ միայն կ'ածի եւ կը զար-  
գանայ, եւ երբ նախախնամութեան որդեգիրն մինելք չէ դադ-  
րած (մեզանչելով) քաջ պատեհութիւն ունի այն հիասքանչ  
կազմակերպութիւնն յօրինել տնօրինել, որուն ուրաւդիծը  
յառաջ քան զյաւիտեանս նախասահմանուած է: Կեանքը  
իւրեանց յատուկ տարերքներն ունին, հողային, զգայական  
գև իմացային: Այս տարերց ի կոչումը սննդակառութեամբ՝

թեան կարի ձարտարագոյն որտամաբացմատթեամբը տեղի  
կ'ունենայ իւրաքանչիւրն ըստ իւր օրակէն ինչպէս Փիլի-  
քական յոռի կամ անբաւական սնունդներն կը նուազեն  
կ'այլասեռեն մարմնաւոր կեանքը, նոյն են իմացական յոռի  
յարաբերութիւններն, որով հաջորդականութեամբ կը սնանի  
բանական կեանքը: Սննդեանց ճանապարհը կենաց այն  
դուռն է, յորմէ ունին մուտ գտանել որ եւ է ազգի կենսո-  
կան թէ բարիքը եւ թէ չարիքը:



Գ Լ Ո Ւ Խ Ի Ր.

### Ո Բ Ա Կ Ս Ն Ն Դ Ե Ա Ն Ց

Մարդկային ազգի սննդեան որակը երեք է, հոգային  
զգայնային եւ իմացային: Առաջնով մեր համբ մորմինը  
կ'ածի, զգայական հազորդակցութեամբ մեր զգացումներն  
կը զարգանան կը կատարելագործին, իսկ իմացականով մեր  
բանաւոր հոգին կը սնանի եւ ի զարգացում կուգայ: Առե-  
լու, զգալու եւ իմանալու սնունդներն, պարզօրէն տակըզ,  
հազորդութիւններ միայն են, որք մեր երեքին կենաց բա-  
զադրեալ նկարագիրն կազմակերպէլ ունին:



Գ Լ Ո Ւ Խ Ի Ր.

### Մ Ս Տ Ա Կ Ա Ր Ա Ր Ա Ւ Թ Ի Ի Ն Ս Ն Դ Ե Ա Ն

Տնտեսագիտական ծայրագոյն կարեւոր խնդիրն ոյն է  
որ մեր կենաց ոյն եռակի սնունդներն այն եզրակաց ըն-  
դունիմք, որպէս զի լինին բարի ներդաշն եւ բաւականա-  
չափ: Եթէ յոռի անդաշն եւ նուազ լինին, անդէն իսկ է  
կենաց զյայլիլ աշաւաղիլ եւ վրիփիլ այն նիարագիրն ի  
զարթ եւ ի զարգ բերելէ, զոր նախասահմանութիւնը յու-  
ած քան զյաւիտեանս յանուն բանական մարդօն ուրուտ-  
գեած է: Կրնաց մարմին կեանքը թունաւոր սննդեամբ մո-

հանալ, եւ զգայականը հակասողջական հաղորդակցութեամբ խամրիլ եւ դոսանալ, եւ խմացականը մոլորուն դիտակցութեամբ՝ բանական դիտութիւնը (արտամարանութիւնը) մոլար և զրակացութիւններով նախապաշտել, եւ փոխաշառաջանապու, զի անհունին ճանապարհորդն է մարդ, յետադիմել եւ ընդ կրունեն դառնալ:

Գ 1. Ո Ւ Խ Խ Ի Գ.

### ՊԱՀԵՑՈՂՈՒԹԻՒՆ

Պահեցը այն բանաւոր սկզբովնքը ունի, որ չեղութեամբ մասսակար սննդառութիւններն բարեփոխելու եւ նախասահամանութեան ուղղափառ շաւիղը ապահովելու եղանակը կը տնօրինէ: Շեղ սննդեամբ տկարացումներն այլասեռումներն, պահուց պահապանողական օրինագրութեամբ կը դարմանուին եւ կը վերադարձնեն կենաքը այն ճամբուն, որ միայնէ յառաջդիմութիւնը եւ բնաւ այլուր:

Գ 1. Ո Ւ Խ Խ Ի Գ.

### ՄՇԱԿՈՒՄՆ ՄՆԵԴԵՍՆՑ

Մնունդներու վերացումը եւ նոքօք աճումը հաղորդականութեամբ կ'ըլլայ: Ճաշարանը, վարժարանը եւ եկեղեցն մեր երեքին կենաց մթերատուններն են, ուր հազոր զութեամբ մեր կեանքերն իւրեանց կենսական սնունդներն տակ է որ ի յայտ եւ ի հանդէս գայ եւ անհունազգի տրավաշխութիւն: Թէ եւ մայր բնութիւնը ամէն ինչ անսպառորէններն են որ մեղի մատչելի կ'ըլլան եւ մեր մթերանոցներուն հայթայթած իւր արարածներն խնամելու համար, սամ էջ կը պարփակուին, եւ կը կիրարկուին սցնողիսի տնտեսութեամբ, որ մտադիր արդիւնք մը ձեռք բերելու չափ միայն խախնամութեան թելադրութեամբն այնպէս իմն արարչա: Դորժուած են որ անդէն ի դրունս կենաց իսկ, կը ճգույն Տիրող գիտութիւնը կը սահմանէ այն չափերն եւ արժեք:

Կ'ազդուին կը յայտնուին իւրեանց կեցութեան պակշաճ սոտացումներն ուսանելու, որով հիազդեցիկ հեղինակութեամբ մը մշակելով կը քաղեն իւրեանց սնունդներն մայր բնութեանէն, որ յանչափ ունի պարգեւել իւր արարածներն խնամելու համար: Բնութեան այս անտիտական ներգործականութեամբն, տիեզերաց բովանդակ արարածներն ի պայգարս ևն իւրեանց սնունդներն վերատանալու համար: Տնտեսագիտութիւնը առ ազգի սոյն կը յանգի որ սոյն վերատացումներն կարի արարագ կարի առագ, կարի ազգի ձեւի տակ միեւնոյն զօրութիւններն են որ սնունդներն կը հայտայինքն: Ճաշարանի սնունդներ չատ մը զօտութեանց սպասամարն հաւաքուած ունին: Վարժարաններն հասպատակին կային զօրութեամբ կը կարդալորուին: Եկեղեցիներն, տաճարներն ֆողովրդացին զօրութեանց զոհաբերմամբն կը համատուուին: Ի մի բան բովանդակ սննդեանց մշակումն վերատացումն եւ ի մայր բնութեանէ քաղումն, զօրութեանց գանազան ձեւոյն միջոցաւ տեղի կ'ունենայ:

Գ 1. Ո Ւ Խ Խ Ի Գ.

### ԶՕՐՈՒԹԻՒՆ

Կ'եանքն իսկ զօրութիւն մ'է: Բովանդակ ամեկեր սց մէջ զօրութիւնն մի միայն մէկ է, եւ միակ ազգիւր ունի ձգութեամբ մեր կեանքերն իւրեանց կենսական սնունդներն տակ է որ ի յայտ եւ ի հանդէս գայ եւ անհունազգի տրավաշխութիւն: Զօրութեանց ձեւակերպութիւններն ինչ անսպառորէններն են որ մեղի մատչելի կ'ըլլան եւ մեր մթերանոցներուն կայն մեր անմիջական հաղորդակցութեան մատչելի չեն, եւ մթեամբ, որ մտադիր արդիւնք մը ձեռք բերելու չափ միայն խախնամութեան թելադրութեամբն այնպէս իմն արարչա: Ամէն ժամանակ իւր տիրապետող զիտութիւնը ունի:

ներն, որ որ եւ է տեսակ զօրութիւն կը ներկայէ: Այս  
ակղքունքով ընձեռնեալ կամ միեւրեալ զօրութիւնը ընդ  
չափու եւ ընդ հաշուի են. սակայն այն զօրութիւնը որ ըն-  
ձեռնեալ չեն եւ աղատ են ի բնութեան՝ տնհուն եւ անդր-  
քան զտրամադրութիւն արժէյթն են:

— 20 —

Գ 1. Ո Ւ Խ Ի Զ.

ՎԱՐՈՒՄՆ ԶՈՐՈՒԹԵՍՆԸ

Ի բնութեան՝ զօրութիւնը անհուն են եւ բազմադիր  
մեւի տակ: Բանական տնտեսութիւնը կը զօրէ վարել զնոս  
յօդուտ իրում կենսական շինութեան, երկու եղանակաւ  
պարզ եւ բաղադրեալ: Պարզը այն է որ միազգի ազգակի  
նոյն ազգի զօրութիւն մը կ'ընձեռնուի. զոր օրինակ, մի օրի-  
ժանրոցով մի օնսա ուժ կունեցուի: Բաղադրեալը այն է ո  
միազգի ազգակով բազմազգի զօրութիւն կընձեռնուի: Զոր  
օրինակ, մի օնսա ծանրոցի եւ օժանդակ լժակի մը միջոցա-  
բաշադրեալ եւ բազմաքանակ զօրութիւն կ'ընձեռնուի: Կընո-  
օժանդակ զօրութիւնը բազմազգի եւ բազմադիմի լինիլ ե  
արդիւնքն միադիմի եւ նոյնատեսակ ըլլալ:

Մանրութիւններ հաւասարակառող լժակը այն դերը ունի  
ինչ դեր որ ԽՍՀԲ կամ երկայնմտութիւնը ունի իմացակա-  
կենսականութեանց մէջ:

Ի ձեռն բանական տնտեսութեան չը կայ բնուկան ու  
մը որ լժակի օժանդակութեան սկզբամբ բանաւոր տրամա-  
դրութեան տակ առնուելով չը վարուի, եւ ինոցանէ տնտե-  
սազիտական օգնուտներ չը բաղուի:

Քովանդակ առաքինութիւններ լժակի այլակերպեալ ու  
ժեր են, որ ի ձեռն զիտակից տնտեսութեան զլուխ կը հա-  
նեն կենսական այն շինութիւններն որ ԲԱՆՆ Աստուած յա-  
ռաջ քան զյաւիտեանս արդէն իսկ նախասահմանած է յը  
չուտ բանական տրարածոց:

Գ 1. Ո Ւ Խ Ի Ց.

ՄԹԵՐՄ ԶՈՐՈՒԹԵՍՆ ԿԱՄ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ

Լինչպէս ըստեցաւ՝ զօրութիւնը անհուն ազգի մերի  
տակ կը ներկայի երեք կերպու, դրականաւ՝ գգայականաւ՝  
իմացականաւ: Բովանդակ կեանքեր զօրութեանց ներկայա,  
ցուցիչներ են, ոմանք զւտ դրական, ոմանք դրա-գգայական  
եւ ոմանք դրա - իմացական: Մարդ սոցա երեքն ալ կը  
ներկայէ իւր մարմական զգայական եւ իմացական զօրու-  
թեամբն: Դրական զօրութիւններն մթերելու համար դրա-  
կան տանելի պարփակումներ կը պահանջեն, որոց ընձեռու-  
նումներուն հարատութիւն կ'ըստի: Զգայական եւ իմացա-  
կան զօրութիւններն կրնան յանսահմանո յանձին միոյ կե-  
նաց պարփակուիլ եւ այնպէս անսահման հարատութիւններ  
ներկայէլ:

Զօրութեանց ամէն ազգի մթերեքներ՝ նախասահմանեալ  
են, ի ձեռն բանաւոր տնտեսութեան տնօրիննել զնոսա-  
ուղղափառ տրամաբանութեամբ:

Գ 1. Ո Ւ Խ Ի Ց.

ՄԹԵՐՄԱՆՈՅ ԶՈՐՈՒԹԵՍՆ

Մարդ որ մթերանց մէկ եռադիմի զօրութեան շատ  
անբաւական է սկիզբէն ի վեր մարդկութեան հաւաքած ե-  
ռադիմի զօրութիւններն յանձին անհատի իրիք կրել տանիլ: Ե-  
նեղական աւանդութիւններ, պաշտօնական գիտութիւններ  
ընկալեալ սովորութիւններ չեն այլ ինչ բայց եթէ մթեր-  
եալ զօրութիւններ որ ի պաշտամունս ունին դրուած ժո-  
ղովրդական բաքիններու եւ տաճարներու մէջ ի հազորդու-  
թիւն անհատից: Անհատը ժառանգ մը է ըստ իւր նախա-  
սահմանական կարողութեան յանձին իւրում մշակել այն  
ամէն զօրութիւններն զորս մարդկութիւն ի սկզբանէ տնտի  
ունի մթերած:

Գ. Ա. Ա. Խ. Ա. Թ.

Հ Ն Ա. Բ Զ Ո Ւ Ի Թ Ի Ի Ն

Նախասահմանութիւնը մի միայն ամենահնարչութեան օրէնքներն է որ կորուագծէ եւ արարչագործութիւնը ամենահնարչութեան սահմանափակովն է որ տեղի կ'ունենայ : Հոգուայն կամ մտաց պատկերներն կամ ուրուագծերն կամ գաղափարներն հնարչութեան զօրութեամբ միայն մարմին կ'առնուն եւ կեանք կը գգենուն, զի մոտացածին ամէն գաղափար չեն սահմանուած ի կենագործութիւն :

Հնարչութիւնը այն է որ սրամութեամբ մը կրնալ իմագործելու համար սահմանեալ օրէնքներուն հասու լիւ բայց եթէ ծառայել արարչութեան, որք անկերպարան տաշուցուի, ծառայեցնելով զնոսա ի լարձումն այն ամէն արուելով, որ չինողութեան մը նպատակաց հանդէս կը կանդնին : Մտաղիր գաղափար մը իրագործելու համար կրնայ շատ մը կերպեր զործածուիլ միեւնոյն արդիւնքն ընձեռնելու : Հնարչութիւն մը այնչափ ուղղափառ կը համարուի, որքան որ կը սրամար ոք՝ ամէնէն դիմուին, ամէնէն ինայուական եւ ամէնէն նուազ - աշխատ սրդիւնքներն ընձեռնել :

Գ. Ա. Ա. Խ. Լ.

Գ. Ի Ի Տ

Դիւաը հնարուած ուրուագծի մը սահմանն է, զոր գիտութիւնը իւր ընթացիկ մատենոյն մէջ կ'արձանագրէ ի պահպանութիւն եւ ի մատուցումն անցորդ սերնդոց, որքը վերծանեն զայնս յօդուտ իւրեանց կեցողական տնտեսութեան : Մեր կենցաղոյ մէն մի հնարքներ, միջոցներ ամէնքն է մէն մէ՛ որոյն՝ զիւտերու արդիւնքներ են :

Քնդ հանդրապէս զիւտը երկու վիճակ կ'ունենայ, անկառ եւ կատարեալ : Անկատարը այն է որ արդիւնք մը ընձեռնելու համար նոխառահմանութեան մէջ ի գոյ եղած որդադոյնն չի զօրեր ի զործ զնելու այլ շատ մը խոստր յան զօրութեամբ յարակցելով կը կազմակերպեն մեր հոգա

միջոցներու գիմոււմ ընելպվ կը հասնի նպատակին և նսկ կատարեալը այն է որ որ եւ իցէ արարաբերութիւն այն ամենապարզ միջոցներովն կ'ընձեռնուի, ինչոր նախասահմանութիւնը անդր քան զայն չունի սահմանած :

Գ. Ա. Ա. Խ. Լ. Ա.

Ա. Բ Ա Բ Զ Ո Ւ Ի Թ Ի Ի Ն

Արարչութիւնն է՝ գաղափար մը իրագործելու պատկեր մը կենագործելու կամ ուրուագծիծ մը մարմնացնելու գործողութիւնը : Հնարչութիւն եւ գիւտ չունին այլ պաշտօն, ներլով, զայն որ եւ չ շինութեան գործոց տրամադիր կը կար բերքներն իՄԱՅԱԿԱՆՈՒԽԵՑՆԵՆ ծնունդ առած ԲՍՆԻԻ շաղցուելով, կերտուելով ի մարմին եւ ի կեանս կը բերեն այնպիսի արարածներ, որք նախասահմանուած են բարի համարուելու գիւրեանց տարրական եւ անկերպարան վիճակս :

→♦♦♦♦♦←

Գ. Ա. Ա. Խ. Լ. Բ.

ԱՐԱՐՉՈՒԹԵԱՆ ՑԱՐԵՐՔ

Արարչագործական շինութիւնք՝ ի գէպ է երեք դասաւարգով ըմբռնել . այն է նիւթով՝ զգայական զօրութեամբ եւ իմացական զօրութեամբ : Այս երեք դասակարգով, երեք ուրոյն տարերգներու գոյութիւնը կը վկայենք՝ նիւթը զգալապէս շոշափելով, եւ զգայական զօրութիւնը, տեսակ մը զգայնոտութեան տալաւորութիւնով կ'իմանամք, իսկ իւմացական զօրութեան գոյութիւնը, որ նիւթական շոշափման եւ տպաւորութեան անմատչելի են տրամաբանութեան սույգ ապացույցներով միայն կը վկայուին :

Գ. Ա. Ա. Խ. Լ. Գ.

ՑԱՐԱԿՑՈՒԹԻՒՆՔ ՑԱՐԵՐՑ

Մեր զգայականութեան մատչելի տարերգներն ձգազաւան զօրութեամբ յարակցելով կը կազմակերպեն մեր հոգա

յին շնչքը եւայլն՝ այնպիսի մենէ անկախ միջոցներով, որոց պիտառը սկզբունքներն դեռ եւս կեռի են մեր գիտութեան սահմաններուն ենթարկուելէ : Իսկ մեր հոգու (իմացական կազմակերպութիւնը սիրոյ տիեզերական զօրութեամբ ազգի նկարագրիներ յօրինուելով տեղի կ'ունենան եւ մեր բանականութեան ծնունդ կուտան :

Սէրը յարագոյ մէ հոգեւոր կազմակերպութեամբ ի մը ձուլելու եւ իմացական կենաց գոյութիւնը մշտնջենաւորելու :

Գ 1. Ա Խ Խ 1. Գ.

### Ս է Ր

Սէրը կենաց կատարելութեան մէջ բազմագիմի կերպարանի տակ՝ մի այնպիսի միջէ զօրութիւն ունի որ կրնակեանքը վարուլ զատկանակ մը համարուիլ, որ եւ է արարած ի գործ, ի կարավ, ի ճիք մոլոլ : Սէրը այլով բանիւ, հոգեւոր միայն բարոյական գոյութեանը արիւնը կրնաց համարուիլ որով միայն բարոյական կամ նկարագրական կեանքը գոյ կը մինի : Ինչ զեր որ արիւնն ունի մարմնաւոր կենաց մէջ, նոյն զերը ունի եւ սէրը հոգեւոր կենաց մէջ :

Գ 1. Ա Խ Խ 1. Ե.

### Ի Ն Ք Ն Ս Տ Ե Պ Ո Ւ Մ Ն

Մէր կեանքը կենդանի տոմար մը, արձանագրութիւնէ այն ամէն հնաւոքներու եւ գիւտերու, զորս մարդկութիւնը իւր նախածաղէն ի վեր անհամար անհատներու մի չոցաւ ի յայտ բերած եւ զայնս ասլող սերնդեան նուիրակը երն քրտեամբ եւ արեամբ կտակած է ի հազարդութիւնը որդեգիր համայնքին :

Ո եւ է համայնքի պատկանող անհատ առաւել կամ նուանախատհմանութեամբ պատեհութիւն ունի իւր պատկանաւութիւնն մէջ աւանդարար կտակուած ճշմարտութիւնն հազարդակից լինել, եւ իւրացնել զայնս յանձին իւրու

անհատին, ըստ տարողութեան իւրում նախասահմանութեան :

Այս նուիրական ճշմարտութիւններ՝ տաճարներու մէջ պահեստի տրուած, չեն այլ ինչ, բայց եթէ արարչագործական տնտեսութեան ուրուագծներ, որոց միջոցաւ մարդ կառող է ըստ չափու ուղղափառութեան իւրում ծնող տաճառին ինքինք արարչագործներ այնպիսի միջոցներու մայրենին փայտակային մարմին կը զգենու, եւ հակադարձաբար բառ նուար արարածը անտառաբնակ վայրենւոյն կը դասակցի :

Գ 1. Ա Խ Խ 1. Զ.

ՕժԱՆԴՈՒԿ ԵՒ ԽՍ.ՓԱՆԱՐԿՈՒԹ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

Անհատը իւր կազմաշինութեան նկատմամբ շրջապատուած է այնպիսի օժանդակիչ եւ խափանարկու միջնորդներէ որք լիք են եւ ծովացեալք զիւրեւ : Ինչպէս մարմին մարդը շրջապատուած է շատ մը պատսպար եւ խորտակիչ աղջակներէ, նոյնպէս պաշարեալ է հոգեւոր մարդը այնպիսի թէ պահապանարար եւ թէ սայթաքող զօրութիւններէ, որք թէ պահապան հրեշտակներ են եւ թէ մոլորեցուցիչ սատանաներ, որոց առաջնորդութեամբ մարդ, ուղղափառ տնտեսութեամբ, ելանէ յերկինս եւ մոլարովն իջանէ ի գժոխսէ երկինք եւ գժոխս ուսումնական անուններ են որ կը արուին զմեզ արարչագործող միջավայրերու, զորս նախատիւնամաւթեան աշխարհիկ ներկայացուցիչ կրօնքը՝ բազմագիմի կերպարանօք նկարագրած է առ ի բարութ ձուլումն իւրեանց որդեգրաց :

Գ 1. Ա Խ Խ 1. Ե.

ՆՄԱՆՈՂԱԿԱՆ ԶՈՐՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹԻՒՆ

Ի տիեզերս կայ այնպիսի համանանութեան ձգող զօրութիւնն մը, որով ամէն ինչ ըստ ամենայնի համակերպումով՝ տիրող գոյութեան նմտնողութիւնը կը զգենու : Արարչագործ

ծրաթիւնը տեղի կ'ունենայ մեծապէս այս սկզբան կռուանի կարելի չէ որ ԲԱՆՆ Աստուծոյ մարդացեալ անձնաւոս փայ: Մարդուն երեակ կազմութիւնն իսկ լրիւ ենթակայ ոսկութենէն տարրեր տիպար մը վերընտրելի համարուի, մեր սոյն ներդործողական զօրութեան, ինչպէս մրւա լրիւ արած միջ գնելսւ եւ ի նա րածներն նաեւ: Ճերմակ միջավայրերու արարածք (ինչպէս կերպարաններու համար:

բեւոք միւնապատ վայրեր) ճերմակ կ'ըլլան, անտառային խայտարգիտ: Կենսական անտեսագիտութիւնը հզօր հեղինակութիւն կը արարածէ մարդկային ազգին վրայ այս սկզբունքով միայն: Համայնքի մը նուիրավայրը ունի իւր տիպար անձնաւորութիւնը՝ ժողովութեան լրիւ ուշադրութիւնը տիւ եւ գիշերանուած կան ու կան, այլ թէ զայնս մեր կեցողութեան առայն շրջելու համար: Այս նալատակաւ երդերու, աղօթք, գտին ծառայեցնելու համար պաշտաման անողութ կերպ մը ներու արարողութիւնք սահմանուած են, որք քաջ հեղինակ: Այսին: Եթէ այդ կերպը իւր լրութեամբը ի գործ չը դրուի, կութիւն ունին զմարդիկ մտօք սեւեռեալ տիպարներով կառ, զոյ եղած ամենայն հնարքներ եւ միջոցներ՝ որք թէեւ զապարել: Մարդու մը ուշադրութիւնը ինչպէս որ գրաւուի իշտ մեր ձեռնահասութեան տակ են, յաւէտ խուլ եւ նորա աղեցութիւնը գործողարան մը ( ֆապրիքայ ) կ'ըլլայամբ կը մնան, մեր կեցողութեան որ եւ է ծառայութիւն մը նոյն նա տիպարովն կաղապարուելու համար: Համանմանու նծայելու համար: Ոչ միջոցը եւ հնարքը կը պակսին եւ ոչ թեան զօրութիւնը մարդոց վրայ չի կրնար ազգեկ երբ մտած ծառայելու տրամադրութիւնք, բայց եթէ նոցա կիրաւարչական գործողարաններն :

• • • Յ Յ Յ Յ • •

Գ 1. Ո Ւ Խ 1. Ը.

### ՆՄԱՆՈՒԹԵԱՆ ՏԻՊԱՐ

Համանմանութեան աիեղերասաւեղծ զօրութիւնը այն աստիճանի մեծ դեր ունի մարդկային ազգի անտեսագիւտութեան մէջ, որ ազգեր եւ աղինքներ իւրեանց տաճարին մէջ, նմանելու համար տիպար զրուած պատկերն ձևարտիւ կրնայ կաղապար համարուիլ, որով կը կաղապարուին պաշտօն մատուցանող ժողովուրդը, երբ անկեղծօրէն յարատեւ յոյզերով նովու կը տոգուրուին:

Բարեցրջումը համանմանութեան ընդհանուր օրինաց մի ճիւղն է դէպ ի բարին գոյափոխող, մինչ ընդհակառակը կրնայ դիպուտածոյ անիմաստ խափանմունքներով, համանմանութեամբ դէպ ի չարն վայրի փոխակերպիլ միջտ միեւնոյն տեսակ

կարելի չէ որ ԲԱՆՆ Աստուծոյ մարդացեալ անձնաւոս համանմանութեան պատկարաններուն մէջ գնելսւ եւ ի նա բարձրարաններու համար:

• • • Յ Յ Յ Յ • •

Գ 1. Ո Ւ Խ 1. Ը.

### ՄԻԶՆՈՐԴՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԲԱՐԵԽՕՍՈՒԽԹԻՒՆ

Հնարեալ միջոցներ ընդ միշտ արդէն իսկ նախասահամար կը միջոցներ լրիւ ու կան, այլ թէ զայնս մեր կեցողութեան ներու արարողութիւնք սահմանուած են, որք քաջ հեղինակ: Այսին: Եթէ այդ կերպը իւր լրութեամբը ի գործ չը դրուի, կութիւն ունին զմարդիկ մտօք սեւեռեալ տիպարներով կառ, զոյ եղած ամենայն հնարքներ եւ միջոցներ՝ որք թէեւ զապարել: Մարդու մը ուշադրութիւնը ինչպէս որ գրաւուի իշտ մեր ձեռնահասութեան տակ են, յաւէտ խուլ եւ նորա աղեցութիւնը գործողարան մը ( ֆապրիքայ ) կ'ըլլայամբ կը մնան, մեր կեցողութեան որ եւ է ծառայութիւն մը թեան զօրութիւնը մարդոց վրայ չի կրնար ազգեկ երբ մտած ծառայելու տրամադրութիւնք, բայց եթէ նոցա կիրաւարչական գործողարաններն :

ԲԱՆՆ Աստուծ իւրով մարդեղութեամբ միջնորդ եւ անապարհ հանդիսացաւ, հօրը նախասահմանած հնարքներն ու միջոցներն մատնանիշ ընելու համար, յանձնարարելով այն ամէն ՄԻՌՈՑ, զգ անկեղծութեամբ իւր հետեղներն եղան:

• • • Յ Յ Յ Յ • •

Գ 1. Ո Ւ Խ Խ.

### Կ Ե Ն Ա Յ Ե Կ Տ Ի Ր Ա Յ Յ Ն Պ Ա Տ Ա Կ Լ

Կենաց նալատակը բարեաց հասնիլ մէկ: Բարիքն է հայից զգացմունք մը կենաց աստիճանին համաձայն, որ ի բական կեանս ենթակերութեամբ մը, ի կենդանածին կեանս գայական հաճոյքով մը եւ յիմացական կեանս սիրոյ տպառութեամբ մը տեղի կ'ունենայ:

Եթէ սիրոյ եւ հաճոյից տպառութիւնք կենացմին բարուին, անդէն իսկ է բավանդակ տիեզերաց լքանիլն եւ ի ամրութիւն փոխակերպիլն :

Տիեզերաց նպատակը հնարջութեանց եւ արարչութեանց ցուցադրութիւն մը է, որ արարչին իմաստութիւնը եւ գորութիւնը լայնօրէն ի հանդէս կը բերէ: Անձնիւր սերունդ պարբերաբար այս հանդէսը դիտող անցորդներ են, կամ սքանչացողաց տողանցում մը, որ անծայրածիր, մշտնջենաւ բար կը շարունակեն: Տիեզերական բովանդակ գոյութիւնը իւրեանց լուսեթեամբն նպատակ մը միայն ունին, արարիչը յայտնել, արարիչը գովել եւ ի նմանէ գոհանապ, լրապէս իւրեանց կեցութեամբ իսկ ի հանդէս բերելով նորա անհուն ազգի օրհնութիւններն, խնամքներն եւ ամենայաղթ զօրութիւններն: Երիւ ամեզերք երգոց եւ գովաւթեանց հանդիպարան մ'է որ կը ճանուի յանուն արարչին:

Գ Լ Ո Ւ Խ Խ Ա.

Օ Բ Հ Ն Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

Կեցութիւնը բնական թէ հոգեւոր այնպիսի հանգամանքներ ունին որ կրնան իրենց նպաստաւոր մթնոլորտի գոլորչի մը բղիւել առ, որ թէ ի բնականս եւ թէ ի բարոյականս օրհնութիւններ ըլլան: Կեանքը այս օրհնութեանց նպաստաւորութեամբը բազմապատիկս կաճի եւ կը զարգանայ, իւր կեցութեանց եղանակովն, իւր ամէն շրջապատները ի նպաստ իւր գաշնաւորելով:

Սէր առ ընկերն, երկայնամտութիւնք, անյիշաչարութիւնք, բարեւացակամութիւնք, ներքին խաղաղութիւնք բազմադիմի օրհնութեանց աղբիւներ են, որք կը ծորին նախախնամութեան համատարած բարութենէն եւ կ'ողով իւր մենաշնորհեալ արարածներն:

Գ Լ Ո Ւ Խ Խ Ա.

Ա Ն Ի Ծ Ք

Եթէ օրհնութիւնը կենաց չուրջը բոլոր կազմով բարեւաստիկ մթնոլորտ մը է, անէծքն ալ նորա հակադարձն է,

որ կը բղիսի այնպիսի կեցութիւններէ, որ հանդէս լընկերին կը սնուցուի խեռ եւ մախանք, ատելութիւն եւ նախանձ եւ այլ ամենայն ոչ բարեւացակամութիւնք, եւ հանդէս տնձին յարաժամ խոռվ կացութիւն:

Գ Լ Ո Ւ Խ Խ Ա.

### ՀԱՏՈՒԱԾԱՅԻՆ ՍՍՈՒԹԻՒԻՆՔ

1. Շատիդ կատարեկորդեամ: Ձգովական վայրի զօրութիւնն արարչագործութեան կռուանին վերայ նրբանալով կը փոխակերպի ըլձանաց, հաճոյից եւ սիրոյ, որք կենաց նըսպատակներն կը կազմն կամ կը ներկայեն:

2. Գերազոյն կեանիքը: Մեր երկարգունտ չունի պատեհութեանց գլուխ զործոցը, որ զօրէ երկնել այն գերի կեանիքը, ինչն որ արարչագործութիւնը տիեզերաց համար նախաստահմտնած է:

3. Մշնչենաւոր օրէնիք: Նախասահմտութիւնը յափուանս յաւիտենից այնպիսի անապլոյլ օրէնքներ ունի, որ ամէն ինչ համանմտն եղանակներով կրկնուելով կը կըրկնուին: Բանաւոր հողին, այսինքն՝ տրամադրանութիւնը այս օրինաց հանդէս կարող է ուղղափառ միճակագրութիւններով ապագաներ նախաստեսել զրէթէ մաթեմաթիքական ճշուգթեամբ եւ ըստ այնու տնտեսագիտութիւններ ուրուագծել:

4. Գուշակութիւնիք: Ինչպէս Ք ճառագայթներ անթափտնածելի մարմիններն ի լոյս կը հանեն նոյնպէս իրական վիճական գրութեանց ստուգական խարսխոյն վերայ հաստատեալ տրամաբանութեան ճառագայթներն կարող են անտեսանելիքաց խորը թափանցել եւ իրական անցուգարձեր ի յայտ բերել:

5. Ուղիդ հայեցողութիւն: Եթէ ըան մը սահմանեցու համար թէ քանակական եւ թէ որակական տեսակէտներ ուղիղ կերպով համեմատուին, հնարին չէ որ համատարած բնութեան բովանդակ գործերն ու գործողութիւններն եւ նոցա նախասահմտնեալ արդիւնքներն հակասական լիք

14. Մայրահեղորդիւն։ Արբեցութիւնը ճայրակել ուղարկ

6. Կեանից: Նկարագիրը՝ անձի մը դոյացական կամ բողոքական կամ բաղադրական տեսքութեամբ, սիրով եւ առելութեամբ, արք մատրիկն զմարդ բաղլացական տարերքներէ արծակուած ճառագայթն կամ մթնոլորտն է, լուսաշղ եւ թէ խաւարաչին, ըստ որակի 15. Անկատարութիւն: Մարդ անկական բաւն մը ունի, բաղկացութեան տարերցն: Մարդն իսկ է նկարագիրը, կամ Տնեական գարթած է: Նկարագիրն իսկ է մարդը:

7. Φηγαցորին: Արարչագործութիւնը, ժամանակնի կամաց վեց տարբերական հնարքներ մի-  
այն են՝ իմացականը ընձեռնելու համար: Եթէ հնարքաւոր  
կի խարսխոյն վերայ, միջավայրի կաղապարումով, տարե-  
րապաշտական սննդեամբ տեղի կ'ունենայ:

8. Միջնորդի բարեկանութեան մասը առաջ բարձր, միւսներն աւել լրդ բեռներ միայն են. զի կետնքի գերագույն բարին իՄԱՅ ՅՈՒՄՆ վնելէ կը բաղկանայ:

9. Ուրեմնութիւն: Ի մէջ այլոց աշխարհի մարդ արք վարել զարգացուն մշակութեամբ մը ում յաջողաթիւն ահա դահատելի է, որ դատապարտուած է մի ուրեքեայ լինել, ծայրածիր է:

17. Ներդաշնակութիւն. Այս միայն է ուղղափառ մեծ թուրք, որով ամէն բան համագիմի տեսակէ տով կը մեկնուի, զի ճշմարտութիւնը երբէք հակասութեան ծիր ճարճակեր:

10. Թատերքիւնը կէթ բազմուրեցեայ լինել։ 18. Որ էն։ Բացարձակ ճշմարտութիւնը այն է, որուն քանչ հաղորդութիւնը իր պարգև չնորհած է իր բանաց 19. Չեն եւ ասի։ Եսկան օրու Ռու

19. Զեն եւ շահ: Երկայնմոռութիւն, բարեացակամուս  
թիւն եւ անյիշացարութիւն՝ այնափախ զօրութիւններ են, որ  
ունակութեան միջոցաւ միտյն կ'ստացուին զէնի եւ շահու  
անառիկ:

11. Անհունը այն է, որ սահմանի տակ չի լինելու համար պարզութեամբ պահանջված է: 20. Պեղափառ կեամբը: Տիեզերքը անհունագործի կե-

12. Մերը: Մէրը տարերիք է շինութեած ։ Ավելի պատճեն կամացը: Տիբեղերը անհռւնազգի կե-  
սօք լի է: այս անհռւնազգի կեանքեր, ստեղայն միակ տիպար  
կեանքն մը ձղուելու եւ կաղապարուելու նախատահմանու-  
թիւնը ունին: այս տիպար կեանքը կատակե-

13. Իսկուրիսն ծշմարտութիւնն իրականութեան մը  
ստուբրն, եղելութեան մը ճառագայթը և դպյութեան մը

սովորական թիւն մ'է; Կրնայ աբգենալ ոք գինիով եւ ընթերցմամբ սիրով եւ ստեղծովթեամբ, որք մալրեն զմարդ ողջափառ կեցութենէ:

15. Անկատարութիւն։ Մարդ անկական բուն մը ունի, որուն վասց զգայականը եւ ի նմա իմացականը զարթած է։

Տարբերակ 1. Հայոց պատմական պարբռած է:

16. Տիրապետութիւնն է: Բանաւոր տնտեսութեան նպա-  
տակն է տիրել համբ բնութեան և խմացականութիւնը  
վարել զարգացուն մշակութեամբ մը ում յաջողութիւն ահ-  
ծայրածիր է:

17. Ներդաշնակութիւն. Այս միայն է ուղղափառ մետուութ, որով ամեն բան համագիմի տեսակէտով կը մեկնուի, չի ճշմարտութիւնը երբէք հակասութեան ծիր ճարդատիեր:

18. Որ էն: Բացարձակ ճշմարտութիւնը այն է, որուն  
հերքումը անհնարին է:

19. Զեն եւ շահ: Երկայնմտութիւն, բարեացակամու-  
թիւն եւ անյիշացարութիւն՝ այսպիսի զօրութիւններ են, որ  
ունակութեան միջոցաւ միայն կ'ստացուին զէնի եւ շահու  
անառիկ է:

20. Ուղղափառ կեսելը : Տիեզերքը անհունացքի, կե-

ուղարկած պատճենը։ Ծիրղերը անհռւազգի կե-  
ր, եօք լի է. այս անհռւազգի կեանքեր, ստվայն միակ տիպար  
կեանքէ մը ձգուելու եւ կաղապարուելու նախասահմանու-  
թիւնը ունին. այս տիպար կեանքը կատարեա-

այս տիպար կետնքը կատարեալ բանացին  
անտիւեղը եւ անաղարտը միայն կրնայ ըլլար. եւ այս իսկ  
եւ է ուզլափառ կեանքը:

# ՑԱՆԿ

Երես	
ԳԼ.Ա.	Ներածութիւն
» Բ.	Նախասահմանութիւն 4
» Գ.	Նախախնամութիւն 5
Ա.	Թայտնութիւն 6
» Ե.	Տնտեսագիտութիւն 7
» Զ.	Կեանք 8
» Է.	Կենաց խարիսխը կամ երրորդութիւնը 8
» Ը.	Կենաց տեւականու- թիւնը 9
» Թ.	Կենաց նպատակը 10
» Ժ.	Կենաց ուղղին կամ ժառանգականութիւն 10
» ԺԱ.	Կենամուզգորութ. 11
» ԺԲ.	Ժառանգականու- թեան այլայլումը 11
» ԺԳ.	Ժառանգականու- թեան չարկուք ստեղծ- ութութեան 12
» ԺԴ.	Մեղք 12
» ԺԵ.	Մեղաց երանքներն 13
» ԺԶ.	Մեղաց տոյմը 14
» ԺԷ.	Սրբութիւն 15
» ԺԸ.	Սրդարութիւն 15
» ԺԹ.	Աճելութիւն կենաց 16
» Ի.	Սնունդ կենաց 16
» ԻԱ.	Որակ սննդեանց 17
» ԻՅ.	Մատակարարու- թիւն սննդեան 17
» ԻԳ.	Պահեցութիւն 18
» ԻԴ.	Մշակումն սննդեանց 18
ԻՀ.	Զօրութիւն 19

«Ազգային գրադարան



NL0143189

349

$$\frac{1}{q-7}$$